

մայ մարգասպանը կ'երթար կը կանգնէր պատասխանի քաղաքի մը զրան առջև ու իր պարագան Աներկայացնէր այդ քաղաքի ծերերուն Անոնք պարտաւոր էին անմիշ ջաղէս ներս ընդունիլ եկուորը Ապա ծերերու ժողովը կը գտաէր ու կը վճռէր ապաստանիւլին անմենութիւնը կամ յանցապարաւութիւնը Եթէ անկատ յանցաւոր գառուէր՝ արեան վրիժառուին ձեռքը կը յանձնաէր, իսկ եթէ անպարաւ այն ատեն կը ընտար այդ քաղաքին մէջ մալ մինչև պաշտօնի վրայ եղող քահանայապատին մահը, պայմանաւ որ անկէ գուրս չէլլէր, որպէսզի չսպանենէր արեան վրիժառուին կողմէ։ Առափանի քաղաքին մէջ այս բանազտատեալ բնակութիւնը կրնար երկրաբան ըլլալ, վասնզի քանի մը քահանայապատինք պաշտօնավորած են քառասունէն մինչեւ յիսուն տարի ու շատերը՝ տասնհինգէն քանան տարի։ Արպէսզի ակամայ մարգասպանը կարենար ապահովութեան մէջ ապ-

րիլ՝ Օրէնքը կը հրամայէր աղէկ պահպանել ապաստանի քաղաքը տանող ճամբաները (Թիւք Ա. 12-28, Բ. Օրէնք ԺԹ. 1-13)։

Մովսէս Յորդանանի արևելեան կողմը երեք ապաստանի քաղաքները որոշեց, Բոստոք՝ Խորէնի ցեղին մէջ, Գաղատիք Բամպիթը՝ Գաղի ցեղին մէջ և Բասանի Գաղովիլը՝ Մանասէլ ցեղին մէջ (Բ. Օրէնք Դ. 41-43), ու պատուիրեց որ Քանակի երկրը գրաւուելէն վերջ ուրիշ երկր քաղաքներ ալ այնտեղ որոշուին (Բ. Օրէնք ԺԹ. 2, 7, 9). Եսքէն Յեսուս որոշեց այդ երեք քաղաքները։ Գաղիկեալի Կաղէսը՝ Եեփիթաղինի ցեղին մէջ, Սիւքեմ՝ Եփրեմի լիոներուն մէջ ու Քերբոն՝ Յուդայի լեռներուն մէջ (Եթո. Ի. 2-9)։

Ղեւտացիներուն յանձնուեցու ապաստանիւներու ինամքը ու ղեւտակն քաղաքներու կարգին գտուեցան ապաստանի քաղաքները։

Հայացտց՝ Մ. Ն. Դ.

## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

### ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ԲԱԲԳԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ

(Թ-ՌԱՍԱԿԱՆ ԵՒ ՆՈԹԵՐ)



Բաբգէն վարգապետի այդ միջոցին կ. Պոլոյ մէջ ուներած գրական գործունէութեան ամեննէն լիշտապահէի արցիւնքներէն մին պէտք է նկատել Անյոյ։ Եկեղեցագիտական շարքաթմերթի հրատարակութիւնը, որ տեսեց անխափան երկու տարիներ, 1905 Պունտար - 1906 Քեկանմբիք։ — Մեր մէջ միշտ եղած են, թէև ոչ անընդհատ շարունակութեամբ, յլնդհանուրն կրօնական ոգուով և պատահարար միայն եկեղեցագիտական ուղղութիւն յիշեցնող պարբերականներ։ Անոնց մէջ հնագոյններէն են անհուշտ էջմիածնին Արքարատուց, Արքմենին Ալքուսին, Արմաշի Յայուսը (1866-1877)։ Պէտք է յարենք սակայն իսկայն թէ այդ չորսն ալ, թէև ի սկզբան կրօնական նպատակի մը վրայ լարուած, շուտով չեղած են անկէ։ զի ազգային, հասարակական, աւելի ճիշգ-

հայրենափրական, կէս-գրական և իրը թէ իմաստափրական և բանաօփրական ուովզ գրուած յօդուածներ հետզնետէ աւելի տեղ գտած են անոնց մէջ քան բուն կրօնական ոգուով մտածուած հողէշէն գրութիւններ։ Ալրիշներ, Գրիգորի Ալէաթնեանի սթունիկ Պետականը եւ Հմայեակ Գիմաքսնանի Ալոյսօր, խմբագրութեամբ աւելի տկար և կեանցով աւելի կարճատե, նոյն ճամբէն անցան։ Այս գերշիններուն կարգին պէտք է զնել անշուշտ։ Թէև շատ աւելի գնահատելի աստիճանի մը վրայ, Յանձարօր, նախ նաշառութեանէ սկսուած և ընդհատութեարով Սիւրէնէկանով յառաջ ապաւած ու կէսպիթեանով, և ցարդ իրը «Թօնակ» շարունակուած հանդէսը։ — Անոնց, այսինքն կրօնական, եկեղեցագիտական, գրական, բանասիրական եայն խառն ուղղութեամբ հրատարակուած հայ հանգէսնե-

րուն մէջ, ամենէն յաջողածք պէտք է ընդգունիլ անշուշտ Արմաշի Դարեհվանքեան կրօնաթերթ «Մասիսոց», Օրմանեանի եւ Դուբեանի ռուաճնորդութեամբ և այդ հաստատութեան ռուաճին հունձքին խմբագրական աշխատակցութեամբ կ. Պոլիս հրատարակուած շարաթաթերթը, արդյոք հմտալից և շահեկան բովանդակութեամբ և հրատապութե գործականութեամբ պարբերական մը, որուն միայն թերութիւնն էր թերես երկարաշունչ և մշակաւած ուսումնափրութեանց պահանը, որուն համար թռուցիկ և առօրեայ նկարագիր մը կը ստանար թերթը: Կրինանք սակայն ըսկը ամենայն վստահութեամբ որ եթէ քաղաքական կացութեան հնտեւանքով շուտով չվերջանար, — զի հազիւ տասնեմէկ թիւ կարելի եղաւ հրատարակել, 1896 Յունիս 1էն մինչև Սպոտոս 10. Օսմանեան Դրամատան գէպերն գահավիժած աղէտքը, որ և է ուրիշներէ աւելի պիտի կարենար ծառայել իր նըպատակին:

Պէտք է խստովանիլ թէ մեր մէջ բռն կրօնական ոգւսյն ծառայող թերթը եղած է, թէև այն ալ լոկ հասարակ ժողովուրդի հոգեկան կարիքի տեսակէտով, Թորոս Զուղացեցիի խմբագրած շարաթական «Խօսնակ Հայաստանեաց» նկեցեցայուն, որուն բովանդակութիւնն էր կը մէկնութիւն կիրակիի աստուածաշնչեական ընթերցուածներուն և սաէպ նաև շարականներուն բացատրութիւն, շարաթական տօնախմբութեանց առթիւ, հանոներձ կրօնական ալլ գիտելիքներուի Այս թերթն ալ, սակայն, երեք ամիս միայն տեսեց, ինչպէս սկիզբէն ռուաջգրուած էր, խմբագրին Պոլսէն հեռանալ ստիպուած ըլլալուն համար. և տարիներ վերջ, երբ Թորոս Եղաւ թէոզորոս քահանայ Զուղացեցի, ի Մանէսող, հոն գիրըս կըուեցաւ և տաւակն տարիներ շարունակուեցաւ, նոյն ուղղութեամբ և աւելի լայն ծաւալով և խնամուած պարունակութեամբ, այս անգամ նախ օնիկնեցի Հայաստանեացց և յետոյ չափ եկեղեցին անուամբ իսկ մօսնակօնին ի կ. Պոլիս շարունակութիւնը և ձեւակեցն ծութիւնը եղաւ, Զուղացեցի զայն թողնելէն ետքը, «Սոսնակ Հայ Եկեղեցւոյ», խմբագրութեամբ Վահան Վարդապետ Տէր Մինասեանի, ու արգէն կարիքի է մակարերել թէ ինչ աս-

տիճանի թերթ պէտք է եղած ըլլայ ան: Այս ամէնը, այս բոլոր թերթիրը եկած ու անցած էին իրարմէ առաջ կամ վերջը, զի ժամանակագրական նշչգ կարգով չէ որ յիշեցինք զանոնք: Իսկ նիկ երբ Բարգէն Վարդապետ մտածումը ունեցաւ իրենը հըրատարակելու, ժամանակը ոչ միայն թոյլատու այլ նոյն իսկ նպաստաւոր էր այդ բանին: Օրմանեանի պատրիարքութեան ամեն, Համբաւեան բռնակետութեան ամենէն խիստ շըջանին, երբ կարիքի չէր ազգային կամ հայրենական ու և է ձեռվ հայկական գրականութեան խօսքն ընել Թուրքիոյ մէջ, երբ ժողովուրդին հասարակական հոգերուն ա'լ ժամագրավայր էր գարձած պատրիարքարանը, Օրմանեանի կըրօնական և եկեղեցավարական ուժեղ աշխն ներքեւ, ուսումնական և լուրջ կըրօնական թէրթին փափաքուած առնն էր. բաւական էր որ անոր խմբագրութիւնը յանձնաւած ըլլար կարող ձեռքի մը: Այս Կարպէն, ոչ միայն իրեւ տարիներէ ի վեր իր գրական կարողութիւններովը ճանչցուած հոգերուսին փափաքանի մը, այլ նաև թէ՛ Դպրիքանքեան և Ամսոսին մէջ՝ նախ՝ իր կրօնական և եկեղեցավիտական յօղուածներովը, և թէ՛ ապա՞ այդ թերթին խափանումէն տարիներ վիշջը, Տիգրան Արփարեանի խմբագրած և Մամիսոց հէսուկութերթին մը Սրբածելու մոօք կ. Խմբածեանի և Սրբաչ ինամաւակութիւն միջիկ գոյցացած համաձայնութենէն յետոյ իրեւ թերթին կրօնական բաժնին խմբագրի իր ցոյց տուած ձեռնահաւթեամբը, յարմարագոյնն էր այդ պաշտօնին: Միակ գժուարութիւնը, որ կմնար ցցուիլ իր եռանդին առջն, կառավարութենէն կասակածելիս համարուելու իր պարագան էր. քանի որ Մուշէն գանձնէն ի վեր տեսակ մը սի դիպահուց կեանք մը կապրէս Հայաթիոյ քարոզութեան մէջ, պատրիարքարանի հոկուութեան ներքեւ: Օրմանեան չուցից բոլորովին իր երաշխաւորութեան տակ առած ըլլալու ձեւը տալ գործին: բայց դիմից աւելի վարդիտ հանարքի մը: Վահան Վարդապահութէ Տէր Մինասեան, «Ալփակօնի գարգարումէն» յետոյ, իրեւ թուրք բռնակետական ուժիմին վրատառութիւնը շահած հայ եկեղեցական, գիւրութիւնը ունեցեր էր թերթի մը արտօնատիրութեան իրաւունքը ստանալու,

իր թէ ի հարկին հակառակ գրելու համար արտասահմանի հակաթուրք հրատարակուա թեսնց . այդ թերթն էր ու ույսուը , որ թափա-թվուրք գրահանութեան մը ին նմոշչները կը շարէր մերթ ընդ մերթ ճայրոտ պատարոյդին բացին տակ : Օրմանեան խորհուրդ տուաւ . Բարգչնի , զան ապահովութեան պարզապէս , վարձիլ այդ թերթը , պահեով Տէր Մինասինանի արօնատիրութիւնը անոր վրայ , և ինք մեարով սոսկ խմբագիր : Պատուական և եկեղեցակրպագային մը , Կարապետ Խորասաննեան , ազնուարար ստանձնեց հրատարակութեան նիւթական հոգը . ու ույսու սկսաւ . հրատարակութիւն 1905 Յունուարին մէկի գրք իրեւ ոշաբաթաթերթ եկեղեցականինաւ :

Նոտրագրուած այս բառը իր խմասն գոնի հաս . Բարգչն , իրեւ վարզապէս ե-կեղեցւոյ , իրեւ կրթուած և զիտակից հոգակուական , իրեն ուսումնակից բոլոր միւս ընկերներուն պէս՝ այն տեսութիւնն ունէր թէ կրօնքը պէտք է ճանչնալ և ճանչցնել եկեղեցւոյ մտածումէն պրիմակուած լոյսի մը մէջէն : ասանց տողը ան իմաստափարական գաղափար մըն է լոկ , հետեւարք և այլափէս նկատելի : Իր խորքին մէջ կրօնական թերթ մըն էր անշնչւշտ , որ կ'սուածացրէր հրատարակել , բայց կը խորհը նոյն ատեն թէ հայ ժողովուրին տրուած կրօնամերթ մը իր եկեղեցին հետաքին մէջ պարուած կրօնքին վիտութիւնն է որ պիտի սորվեցնէ : Այդ տեսութիւնը , որ իր ըրուած կրօնական զրականութեան մէջ տրուող զաղափարն է հզած միշտ , աւելի բացորոշ կերպով երեան կուգայ ույսուի իրկանեալաւ ամբողջ հրատարակութեան մէջ , Հան ատուած արանութեան , Ս . Քրոց մէկ նարանաւութեան , քրիստոնէական բարյազիւատութեան և ամենա կամ աւալ այն վերաբերեալ ամէն գրութիւն Հայ եկեղեցւոյ կրօնական մտահնագրութիւնն կամ հայրախոսական գրութիւն թիւնէն քաղուած մէջբերութերով են զարդարուած . քրտոնինը Հայ եկեղեցւոյ մեջ ամբողջ հրատարակութեան մէջ , Հան ատուած արանութեան , քրիստոնէական բարյազիւատութեան և ամենա կամ աւալ այն վերաբերեալ ամէն գրութիւն Հայ եկեղեցւոյ կրօնական մտահնագրութիւնն կամ հայրախոսական գրութիւն թիւնէն քաղուած մէջբերութերով են զարդարուած . քրտոնինը Հայ եկեղեցւոյ մեջ ամբողջ հրատարակութեան մէջ , Հայ առաջին պատշաճեցուած են ընդհանուրապէս . Հայ առնազիտութիւնն իր կարեւոր տելն անի , Հայ եկեղեցւոյ բարեկրգութեան հարցը կը յուզուի քանից , և կանագիտական խնդիրներ կը բացատրուին . Հայ եկեղեցւոյ կին և նոր եկեղեցական մեծ գէմքերէն շատեր , Օձնեցի , Նարեկա-

ցի , Տաթեացի , Նաւեան , Կոլուտ և այլն կը ներկայացուին ինամովզ . եկեղեցական և կրօնական բառեր և անուններ վերլուծ օրէն կը սառւագարանուին յաճախ , եղած հարցումներու ի պատասխան և ընթացիկ հարցերու շուրջ լուսաբանութիւններ կը տրուին . և վերջապէս մայրաքաղաքին գաւառապատքին և գաւառներու եկեղեցական կիւանքն արձագանգ կը գտնէ ատէյ :

Այսոյնի յատկանշական առաւելութիւններէն կարեիլ է մատնախիլ ընել հետեւալ կէտերը . եկեղեցականներու և աշխարհականներու միանգամայն ուղղուած է ան . այս պատճառուու եթէ բաւական թուով կան անոր մէջ զաւանաբանական և կանոնագիտական գրուածքներ , չատ աւելի են ուկայն աննոնց որ ռամկացումի , այսինքն ժողովուրին հասկնալի ըլլալու զիտումով են զրի առուուած :

Թերթը իր որոշ ծրագիրն ու մեթուն ունի . քանի մը իր վերծունել կէրջ կը զգաս թէ ոչնչէ կայ անոր մէջ պատահուական կամ ըստ հանդիպման առնուած . ընդհակառակն յօդուածներէն շատեր կանխաւ յանձնաբարուած Ըլլալու ապաւորութիւնը կուտան :

Գրականութիւնը չէ խմբագրին մըտահոգութիւնը թերթին հիւսուածքին մէջ , բայց իր պահանջն է մաքուր հայերէնը և յատակ շարագրաւթիւնը . այս պատճառուու գրեթէ չես հանդիպիր արգահատելի զըրւածքներու , որոնց յաճախ լայն բացատք են արքի թերթեր իրենց գուռները՝ պարզագույն յօդուածագիրները չցաւցնելու ու զորմելի մտայնութեամբ :

Ամէն թիվ սիզբը անպատճառ խըմբագրական մը գնիւու պայմանագրական սովորութիւնը կանոն մը չէ Բարգչն Վարդապէտ կամ իւսութիւնն համար . բայց յաճախուած կէպ հն խմբագրապետին ստորագրած ու մանաւանգ անհորոպիր գրութիւնները , որոնց մէջ եկեղեցական-հասարակական հարցեր կը մշակուին :

Հաս , Այսոյնի մէջ հաւաքուած են ժամանակին Թուրքիոյ հայ եկեղեցականներէն երկու մէծագոյնները Օքտանեան և Դուրենեան , և բոլոր անոնց որ զրական կարողութիւնն է շնորհը ունին աւելի կամ նուազ աստիճանով , և որոնց կը գրին հոգեոր զգացումով . Զաւէն Արքա-

զան Տ. Եղիսեան, Տիրայր Մարգարեան, և Գորկվանքի կրտսերներու, այսինքն բուն Դուբեան աշակերտութեան խումբէն՝ Միաս- լուպ Նարոյեան (Կ. Պոլոյ այժմեան Ս. Պատրիարքը) Սահակ Օստապաշեան, Եր- ուանդ Փէրտահեան, Արտաւագդ Գալէն- աշէրեան, Կորին Եսայեան, Ղևոնդ Դուր- եան, Գարեգին Խաչատրեան, Եղիչէ Խա- չերեան, Պարգև Գանիէլեան, Շուարչ Մահակեան, Պատկ Տ. Խորէնեան և Եանէ Գասպարեան գարդապետներ և Պօղոս եւ Գեղամ սորկաւագներ. իսկ ոչ Դարքիվանք- եան նոյնեւրուականներէն կ'երեւի Տրդատ Եպոս. Պալեան, Մկրտիչ Եպոս. Աղանունի, Ներսէս Դանիէլեան, Վահան Տ. Մինաս- եան, Սերովէ Սամուէլեան գարդապետ- ները. — աւելի հաճէլի է անշշշշ գիտել այս թերթին մէջ երեւուը քանինաներու, որոնք ոչ միայն սրտագին կը հետինն կը- րօնական գրականութեան շարժումին, այլ նաև կը մասնակցին անոր, արձակ բայց մանաւանդ չափան գրալիքներով. ասանք են. Ըովանանէ Մկրեան, Վահան Անյիեան, Ներսէս Մագուգեան, Եղիչէ Գարայնեան, Ղևոնդ Ա. Ստեփանոսին, Յարութիւն Սար- գիսեան, Գարեգին Սէքէրեան, Ներսէս Նը- շանեան, Թաղէյու Մ. Նկրէսեան, Գուր- գէն Եանինեան, Վարդան Զաքարեան և Կա- րապետ Գարագաշեան քանինաները. — Ռւ- շագրաւ է նոյնական մասնակցութիւնը աշ- խարհականներու որոնք են. Յ. Գ. Մրմբր- եան, Տօքթ. Յ. Թօֆմեան, Ս. Յ. Պալա- պանեան, Յ. Զաքոյեան, Յ. Բ. Ներսէս- եան, Պօղոս Մորտաւեան, Մարտիրոս Պա- րագին Քէչէնեան, Տիրայր Փանոսեան, Մը- կրտիչ Քէչէնեան, Գահակ Պարական:

Բայց Ակոյսոի հաւաքածուն մինչեւ այսօր գեռ կը յանձնարարէ ինքինքը իր բազմաթիւ կարեոր յօդուածներովը, որոնք ուստամասիրութիւններ են յանախ: Առողոնց մէջ Կարելի է մասնանշէլ, Օրմաննան Արբ- րագանի չըրս աւելարաններու համաձայ- նական պատութեան գրութեամբ գրուած յօդուածնարքը, որ յետոյ Համապատումը եղաւ. ինչպէս նաև Եկեղեցիներու գուա- նութեան, ծէսերու և նուիրապետութեան վրայ գրուած յօդուածները «միթէ լա-

տինք չորեքտասանեայք իցեն հետաքըք- րաշարժ յօդուածնարքը. Գուրեան Արքա- զանի քերթուածները, մասնաւորաբար ա- նոնք որ յետոյ և Հովուական սրինդոյին մե- ծառոյն մասը պիտի կազմէն, և անոնք որ Շնորհալիի աւետարանական շահերգու- թեանց ծանօթ վերածումն են աշխարհա- բարի, Ս. Գրոց թարգմանութեան առթիւ լուսանցքի նօթերը, և Ս. Մենորապէն առաջ գիր եղած չլինելուն մասին նօթ մը. Զա- ւէն Վրդ. Տէր Եղիսեանի պէտով. Օձնեցին յօդուածնարքը, Պատկ Վրդ. Տ. Խորէն- եանի Եկեղեցական բառեր և ասացուած- ներ շարքը յօդուածներու, որոնք եկեղե- ցական բանափրութեան շահեկան գրանք- ներ են. Տօքթ. Յ. Թօֆմեանի ու Լէնչ է արդի Աստուածաբանութիւնը վերնադրին սակ- գրուած ընդարձակ յօդանաները՝ ունա- գումն հայ վահականութեան գերմանիքն գրուածքին թարգմանութիւնը, «Զատիկ», և օթիներին աւգումը, «Հայ» և Ասորի Եկեղեցիներու յարաբերութիւնները և զա- նազան որիի յօդուածներ. Շահէ գարդա- պետի Ակուսակրոնութիւնը Հայ Եկեղեցւոյ մէջ յօդուածը, Սոդոմոնի Խմասութիւնն գրքին վրայ քննարանական եւ նութեան խնդրոյն վրայ գաւանաբանական ուսումնա- սիրութիւնները. Մեսրոպ Վրդ. Նարոյեանի բացի քանի մը բարգներէն, և Հայ Եկեղե- ցին, և Հայ առաքելականութիւնը և օչին Կտակարանի ծագումը յօդուածները: Եր. Վրդ. Փէրտահեանի Հաղպարութիւն խոր- հուրդը յօդուածաշարքը, Սահակ Վրդ. Օտապաշեանի և Հայ Եկեղեցւոյ գարուիշ- ները յօդուածաշարքը, Շաւարչ Վրդ. Սա- հակեանի «Պատմութիւն» հերեւականոցը, Ղևոնդ Վրդ. Գուրեանի ԱՄկրտութեան խոր- հուրդը, «Զորյա աւետարաններու ծագումն ու գաւերականութիւնը», և Ս. Գրոց բնա- պատմութիւնը յօդուածներու շարքերը. զորս յետոյ առանձինն տետրականներով ալ կրտսարակեց:

Գալու բուն իր գրածներուն, որոնցմէ ոմանք խմբագրականներ են, և ուրիշներ պարզապէս խմբագրին կուլմէ յօդուածներ, անոնց մէջ շատեր կան որ Եկեղեցական- հաստրակագիտական բնոյթ ունին. Պորիշ- ներ՝ հաստրական նկարագրուով կը ներկա- յանան. կան որ կրօնախօսական արժէք կը յայտնեն. կան նաև Եկեղեցական-բանափ-

րական տեսակէտով նկատելի գրուած քններ, ցանիչ խմբազրին բմբառութերուն և տեսառունց մէջ կ'իմանանք նաև քանի մը կառ կէտաներուն՝ կէտաներուն՝ նկաղական յօդուածները, որոնք ուշ մանց այդ մարզին մէջ։  
սումնասիրական ձգտումով են գորուած։ Կ'արժէ որ մէկ նայուածքով մը ան-  
Մասնաւորապէս ուշագրութեան արժանի ցած չլլլանք բուն իր գրչէն եղած այդ  
են ստացուած հարցութերու տրուած պատասխանները, իրք լուսաբանութիւն ինչ  
տասխանները, իրք լուսաբանութիւն ինչ եկեղեցական կամ հրօնական խնդիր-  
ներու, հետաքրքրական են այդ հաստուածիւնները, ոչ միայն իրք պատկիր ժողո-  
վրական հետաքրքրութեան, այդ նաև ցու (Շարունակելի) (11) Գ.

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### ՄԱՐԹԱ ԵՒ ՄԱՐԻԱՄ



Երկու նոյեր, Մարքա ունէր շազանակի գոյն մազեր,  
Պայծառաջուի Մարիամը, փոնքը, վարդազեղ, խարեւած էր.  
Ու Սնիկա, որ աշխարհի պիտի կտակէր սէր աննուն,  
Էր Առաջնորդը ապահով այդ վարանոս սիրերուն։

Մարքա, թէեւ իիչ մը գոռոզ, տիրուիին ինքն էր տունին.  
Զէ՞ որ հոգերն ու խիճամիներն իշխանութիւն կը ծընին.  
Միւսը, որուն ծառայութիւնն ամէն նեղ էր մերժիւեր,  
Եր առաջնուն յարկին ներիւ օսարական մը կը քուէր։

Արդ, Մարքա, օր մը, երբ Յիսուսը ընդունած էր տունն իր,  
Մարիամ, նըսած՝ Վարդապետին են լ, կ'ունելընդրէր մըտազիր.  
Ու խօսերովը, զորս իմն նոյն խսկ երկաւէլ կը չանաւ,  
Եր պարզուկ միտքը կը կազմէր ուշագրութեամբ անքսպառ։

— «Ըսէ՛ ինձ, Տէր, կը կարծէ՞ս թէ ապականուած է հոգիս,  
Քու կորսրած ոչխա՞րն է ան... թէ այդպէս է՛ վայ սրբիս,  
Կը քօթափեմ ես զայն ինձմէ, կուտամ նեզի. սա՛ր դուն զայն»։  
Ու մինչեւ վերջը կը խըմէր լրսած խօսերը, անձայն։